

աճեցուն տարածումն, եւ այսօրւան ըստ բաւականի յաճախութիւնն, այն փոփոխումներն ընդ որ անցաւ, նիւթերն զոր Հետզհետէ ընտրեց, արդիւններն զոր յառաջ բերաւ, կարգաւ մեր առջեւ պիտի դնէ: Ոչ իբրեւ լոկ պատմական ցանկ անուանց Հայ լրագրաց, այլ իբրեւ քննական պատմութիւն լրագրութեան առանց ակնաձուլութեան եւ աչառութեան պարտական է փորել Հանել ի վաղուց մինչեւ ցայսօր Հրատարակուած Հայ լրագրաց առաւելութիւններն թերութիւնքը, բովանդակութիւնն ու արդիւնքն ազգին նկատմամբ: Գիտե՛ք որ այս վերահաստնութիւնն Հաճայական չէ ոչ վերահաստն ոչ հիւանդին, նաեւ ոչ ընթերցողին: Սակայն քանի բարիք բրած են մտքութեան վերահաստք, թէ եւ շատ հիւանդներ վերահաստնութեան ժամանակ հառաչեն:

(Հարուստիւն):

Ն. Գ. Գ.

ԼՅՈՒՆՆԵՐՆԵՐԿԱՆ ԵՐԵՎԱՆ

Տարբեր խորհերու կերպը մարդը մայրիկ կը րաճակ. տարբեր խօսելու միջոցովն ազգն ազգէ:

Ոչչափ ալ աղքատ ըլլալ լեզու մը, յանդուհանդու խնամատրութեան պատկերը փոքր ի շատն կը ցուցնեն:

Ազգի մի լեզուն՝ Լոյն ազգն ամեն յատկութեամբն կը ներկայացնան:

Ե՛թէ խորհիլն յրամալ է, խօսիլն՝ ծանախ:

Ննջ ալ կ'ազնն զունն իւսմարչարանական լեզուի խօսնակութեան հանրապիրտք. մարդկութիւնն անհամարմատ վատանայ ըրած է իրարաբնիկ լեզուի յատուկ բացարարութեանց ցածմարմ:

Ննջ է լեզու մը, իայց է՛թէ օղակ մ'այն ընթացին՝ որով յովանդակ մարդկութեան կ'ապրուած է:

Ազ մը յատմամարմով իր լեզուն կը կատարելագործէ. փոխարարմարմով՝ կ'առարարագործուած լեզուն՝ գազար կ'աճարանայ:

Մեղեալ լեզու մը գործածութեան ելած դրամ մըն է. օրտուան կիրառութեան չի գար. բայց որչափ կ'ըստ ժամանակ կ'աճանի, այնչափ ալ ուրիշ ինտութեանց պէս արժեքը կ'աճանայ:

Գեղեցիկ լեզու եւ գեղեցիկ խօսուածք՝ ակնաճն ալեպէս կը գոտարմարմանէ, ինչպէս նախընտրութեան ազնիւ գործեաց մարտար գարնուածք:

Լեզուն թեպէտ եւ բնութեան արգասիք չէ, բայց անմտկ յարաբերութեան մէջ ըլլալով՝ սնունդ պէս էրբէք ի պատ պիտի շեղատգտուի:

Անտուրն լեզուի կարտ չէ, որովհետեւ մտայ ըսանք. մարդ լեզուի կը կարտի, որովհետեւ մտարտ է:

Մայրնքի լեզուի հետ պիտի կ'ապրուած կ'ըլլանք. ազգային կը մեծարենք:

Ն. Ռ. Գ.

ՅԱՐԱՆՈՒՄ

ՊԱՏՄԱՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ

ԳԱՐԵՍԵՐԼԵՆ

Գ Լ ՈՒ Ն Ի Ռ .

Յարակիւնում:

(Հարուստիւն)

Լրկու գիշերաբարձիկները նկուզին բերանն զգուշութեամբ գարանած՝ սկսան դիտել: Յայտնի կը լսէին գիշերապահն զինուորի մը ոտնաձայնն՝ որ վեր ի վայր կը ձե՛ծար, եւ մտմանայն մարտնչէ՛ր կը մընջէր: Երկուքն ալ քանի մը հրահրան անյարժկեցան: Արագատէրն որ պահայոյցք՝ որոնց ձայնը Հեռուէն կը լսէին, գան անցնին: Հետզհետէ քայլերն ու ոտնաձայնը մտնեցան, զինուց շառաչելու լուսեցաւ, եւ գիշերապահն իւր «**ԲԷ՛ՄԷ՛Ն**ը լսելի ըրաւ: Պահայոյցք հարցման լուծուածը ստուի եւ մեկնեցան գացին, երկու ազատագրած զինուորացի գրեթէ ընդէն անցնելով: Հարու թէ պահայոյցք ծառոց ետեւն անհետ եղած էին, Գաւեթիւն իւր զինակցին թիկունքը մեղմու շոշափեց, եւ երկուքն ի մտան սպրդեցան ելան գուրս: Խորագետ զօրավարն այնպէս հարուած էր, որ թէ գիշերապահն զինուորն ոտնաձայն լսէ՛ր կը համարէ թէ պահայոյցք են, իսկ պահայոյցք կը կարծէր թէ պահարգին ոտնաձայնն է: Երկուքն ալ յաշտութեամբ գիշերապահին սահմանն անդին անցան. սակայն քայլերուն ուղղութիւնը գիշերապահին մտաբութիւնը գրաւէր, եւ երբ սե՛սաւ՝ որ երկու հօգի հանդիպակաց անտարին միմեա մէջ ստուերանման կը սուրան, գոչեց բարձրաձայն:

Բնականապէս ոչ Մարգրիզն եւ ոչ զինակիրը վայրկեան մը կրնային պատասխան տալ. անմիջապէս կծկեցան բնական ազգութեամբ մը, եւ որչափ կրնային՝ արագ սկսան միմիկ անտարին խորքը: Պահանորդն հրացան արձակեց, երկուքն ալ լսեցին որ գնդակը շնելով ձե՛նելով իրենց գիւտն վայելէ սլացաւ գնաց:

Նայն վայրկեանին շինեցն ու աղմուկ ելաւ: Պահայոյցք ձեպընթացն ու գարանն գիշերապահին քով, եւ սնոր շտապակն ձեւերէն իրն իմանալով՝ զգուշութեամբ եւ յամբարայլ հանդիպակաց անտարն դիմեցին:

Սակայն Գաւեթիւն եւ իւր ընկերը զօրաց մտնելու շուպեցին, այլ առջեի լեռնաբլուրին ետեւ ձգեցին, սկսան արագ յառաջ ընթանալ: Երբ որ պահայոյցք հանդարտաբար յառաջ եկան, երկու ստուերաց զոր պահանորդն սե՛սած կը համարէր, հետքը չտեսան, եւ գուրնին զնցելով ետ դարձան, լսելով թէ գիշերապահը սկսելած է, երէ կամ թռչուն մը՝ որ թփերու մէջ սպրդած ըլլայ, երեսակայութիւնն այնպէս գրգռէր է, որ սրացող մտքիկ անտնել կարծէր է:

Բնականապէս գիշերապահին արձակած հրացանը բերդի մէջ լուսած էր: Պահայակայնք զեն

ի ձեռքին եւ Տարեւրացիսն փութով բարկ փութացին և Մարիամ թեթեւ ձայն մը լսելով՝ արժեքը թողարկեց և պտուղահան դիմեց:

«Բան մը հանդիպած է», հարցուց Մարիամ գողգողալով՝ հարեալագոյն, որ այն ինչ բարկ մտած էր եւ սուր մերկայացած յառաջ կ'ընթանար: «Բան մը չեմ գիտեր, Տիկին, պատասխանեց: Գիշերապահին մը հրայանին ձայնը լսեցի: Հիմալ կ'իմանա՞մ պատճառը?»

Փոխ-սալար մը՝ երկու զինուորով առաջուեցաւ, եւ փութով ետ դառնալով՝ իմացուց որ պահանջող մ'երկու հոգի տեսնել կարծեր է՝ որոնք դէպ ի բերդը գաղտագողն մտնեցեր են, եւ իւր ձայնին պատասխան չեն տուած: Պահայտյալք անմիջապէս ջուշուած անտուն յուզարկեր են՝ յայնչ ոչինչ գտած: Ըտտ այսմ՝ սխալմունք մըն է եղածն, եւ ոչ այլ ինչ:

Հարեալագետը փութաց այն տեղիկով թիւնները Մարիամին հասցընելու, եւ զինքն հանդարտեցընելու, եւ արեւամբք իսկ՝ Մարիամ աւելի զիւրաւ հանդարտեցաւ, քան զոր Ալեքի կոմսը կը յուսար:

Կէս ժամ ընտանեւ եր, երբ Գաւեսիլեան եւ իւր օգնականը մնացաւ եւ բարձրամայրիքը, անուղուղիք եւ բարձունք սնցած՝ ընդհատեցին լուծութիւնը զոր ցայն ժամ կը պահէին: «Խուան, բաւ Մարգիին, ուրիշ անգամ գողաշագոյն ըլլալու ենք: Մահիւ չափ՝ եւ ճաշ ձերբակալ կ'ընէին զեզ: Այսուհետեւ մեր արդարագործ բերդը պէտք չենք կատարել: Կը մտածեմ լքանց մէջ՝ խորհուլու կողի մը չի՞նել տալ իբր մեծանոց: Տոն կենանք քանի մը ձի պահել, որպէս կը արագ է գիւրաւ մերոց հասնելը: Ծառատներն մէկ կրնայ իբր անձխալաճառ կամ այծարած հոն բնակիլ:»

«Այո, այո, այրպէս է, ըսաւ իտուան, այն Գաղղիացի շտեմուած շարահանք են. կը գոչեթ թշուառականը՝ «Քի՛ ճի՛», եւ ճաշ գնդակը շեղով կը սուրայ: Եթէ է Ս. Ատուռածաճին զմեզ չպաշտպանէր, բաւ Տարեւրացիներն եւ երեւր խաշակներց, անշուշտ մենք այն խոնար մտանոց վըպ կը մնայինք: Եւ պարէնն ու ուսմաններն անարգել Ախորիս կը հասնէր. քայք Ատուռած մեր պաշտպանն է: Մեր ուրախութիւնը վաղ մեծ պիտի ըլլայ:»

Երկուքն ալ լսեցին, եւ անդադար յառաջ կը քալէին: Այս միջոցին լուսինն սկսաւ երեւալ եւ իրենց ճամբն լուստու ըլլաւ, թե՛ք կը կրնայք այն արահետն ճամբայ անուանել: Միայն քալ ծանօթ մը կրնար այս տեղ աննալար յառաջ երթալ: Ի սկզբան շատ յաշտ կ'երթային, Մարգիին եւ իւր ընկերը գրեթէ ամեն մէկ ծառը կը ճանչային. քիչ մ'եղանց հազիւ կրնային յենդ հանուրն ինն կուահել:

Վերջապէս հասան գրտատու ճամբայ մը, եւ այն ճամբէն սկսան յառաջ երթալ, եւ երբ լուսինը բարձրացաւ, տեսան լեւանդ գազաթիւններ՝ որոնց ծորձորին մէջ իրենց գունդը զիրենք պիտի ընդուներ: Իւր սինքը յուսաւորած էր այս լեւանց շոր ու խուպան գազաթիւններ՝ զոր երբեք աչքէ չկորսնցնուցին:

Երկու Պատերազմողք որ ցայժմ արագ եւ ընդհանուր ուղղութեամբ մը կ'երթային, սկսան այնուհետեւ մտադրութեամբ այս գին այն գին

զիտել: Առաւօտեան դէմ՝ երկինք արեւելեան գին սկսած էր կարմրիլ, եւ առաւօտեան արտադրուող մանուանք որ լուսինը սակաւին յերկուց կամարի էր, ըտտ բաւական հեռուէն առաջակաները կրնային զանազանուիլ:

Այս միջոցին հորիզոնին վրայ թեթեւ ծուխ մը սկսաւ ծառանայ, Մարգիը միտ կը դնէր ծխային ամպոյն եւ ընկնէն ալ մտադիր ըսաւ: Իսկ սարկայ շըջակայ լեւանց բարձրութիւնն աչքը կը չափէր:

«Կարել է, ըսաւ վերջապէս, քայք չեմ կրնար տակաւին որոշ բա՛լ՝ թէ անկիպ ծուխ է, թէ ամպ: Եթէ ծուխ է, պէտք է որ հետզհետեւ թխանայ:»

Երկու ուղեւորք դէպ ի ծուխն սկսան յառաջանալ, որ եւ արեւամբք սեւաճոյր ամբերու պէս սկսաւ գիղուիլ: Խուան մտադիր ըրաւ. «Մերոնք Լուքսարա ծորձորն են:»

«Արդեք կառուիք պողոտայէն ծուխը չի տեսնուիր, կը հարցընէր Մարգիին, հետեւելով իւր առաջնորդին՝ որ մեծաքալ արագ արագ կը յառաջէր:»

«Առ նուազն երկու ժամ հեռու է կառուիք պողոտայն, եւ Գաղղիացուց աչքն աւելի յերկիր բեւեռեալ է քան յերկինս: Բայ աստի, կը տեսնենք, Պատուական Մարտիկ, Ռուիդ արթուն է, յաւիտենական ծուխ չի ձխեր: Ա՛հ ծուխն անհետ եղաւ, եւ կ'երզնու՞մ ի յաւիտենական փրկութիւն իմ՝ որ կէս ժամէն հոն կ'ըլլայք:»

Մարգիը գլխով հաւանութեան նշան տուաւ. առանց բառ մ'ըսելու. քիչ մ'առաւ ալ գրտատու ճամբէն յառաջ գային, որ քիչ մ'եղբը կը խոտորէր եւ կառուիք պողոտայն կը հանէր: Քողտուսին այն ճամբն, եւ մտան վայրենի պորանք մը որ արտաքուստ անկողն է անմտաչելի կ'երեւար: Սակայն հարկ եղաւ թփերը կարել է ճամբայ բաւան անտառին մէջ. Խուան՝ որ տեղեակ էր այն վայրայ՝ միշտ առեւելէն կ'երթար: Ըանթահարի պէս երկուքն ալ յանկարծ կ'ազ առին կեցան: Թե՛ւ երեկոց ձեպրեթայ գնացքէն թփերու խարշափիւնը զորաւոր էր, սակայն իրենցն մը կայծահանն ձգտելու ճարձատիրէն յուսեցաւ: Բան մը չըլլան նշմարել, վաճառ զի անտառին մէջ տերեւախիտ թփեր բուսած էին: Բայց վտանգն ալ յայտն էր. վաճառ զի համոզուած էին երկուքն ալ, որ եթէ իրենք տեսնուին, ալ այն հրացանէն վտանգ մը չկար: «Ատուռած եւ Ֆելանմտայ, գուշեք Գաւեսիլեան մեծամայն:»

«Կեցցեն Պատերազմողք, կրկնեց մէկ թփերու մէջն, եւ ձեւերն սկսան շարժարար ըլլալ, եւ ոտնաւայն մը դէպ իրենց կը մտնէր: Կայն վայրկենին թուփն հերձաւ, եւ մէջ տեղը թխաղբմ վայրենի կերպարանք մը տնկուեցաւ. փայլանալուցայ աչքը, որուն կրակէն թանձր ու խուռեալ մտրուք մը կը կախուէր:»

«Գաւեսիլեան, գուշեք երբ շուրջը նայեցաւ. յառաջ եկաւ եւ Մարգիին ձեռքը ծանրութեամբ մը շըթանցը տարաւ: Պատերազմողք նշան տուաւ, եւ ճաշ թփերը կենաք առին. քանի մը հոգի որ կերպարանք ու գիկոք առաւնջոյն կը նմանէին, ետեւէ ետեւ գուրս կ'ան, ամէնքն ալ զինեալ

Տրացանով եւ կարճ սուրբերով: Մարգիւն Տարցոց տեղեկացաւ որ Ռուսիոյ խաւրիք էր զանոնք՝ որ երթան Գաւառի քաղաքներ: Գաւառիցն տեղեկացաւ ասոնցմէ որ պարենի եւ ազգամայիքի մեծ կարուստն յառաջ կու գայ, եւ առաջինայ օրն առատ: Ժամն երեքին արդէ այն կողմեր պիտի երեւայ:

Մարգիւն ասոնցմէ մէկը խաւրեց Ղարաբաղ կիճոյ, որպէս զի բանակը փութով շուէ: Բովանդակ գունդը ղեկ էր կառուցի պողոտայն պիտի խաղար, մինչ ինչն իրեններովը զբառատու ճամբան պիտի գառնար եւ ի կից փողոցաց պիտի սպասէր:

Մէկեր լռիկ եւ անձայն ետեւէ ետեւ անտառն մէջ կ'երթային: Գրեթէ Ժամ մ'ետքք առաջնորդն ըսաւ թէ Տոս կրնանք Պատերազմազաց հանդիպիլ: Մարգիւն այս կարճ ժամանակն յօշոտ գործածեց, եւ գիշերային արշաւանքն զխառակարէկ մարմինն շարաքն կ'անխաճարչի մը շնորհեց, զոր իսուան մտադէն Տոսն ուր մտաուցանէր:

Երկայն սպասել հարկ չեղաւ: Քառորդէ մը՝ ծառերու մէջ դըռնիներ կ'սկան երեսաւ, որ զենի ձեռնի ըլլակէ վար կ'իջնէին: Երբ տեսան որ իրենց ընկերքը զբառատու ճամբու վրայ կը նստին, մէջերն մէկը ըսի ձայն հանեց, եւ միւսներն՝ որ սողանի շարուած էին, կ'ուզէին Գաւառիէ այն շուրջը ըլլալ: Իսկ Գաւառիէն շուրջով վեր ոտնուս: Եւ անխորհեց իրենց յառաջ խաղալ: Լուս մուտ իրենց քովէն անցան քայնի: Վանք լրտես էին:

Քանի մը վայրկեանէն ծտապիլըքը ձայն սկսաւ լռուիլ: Եւ թիչ մ'ետքք Պատերազմազաց կիրճէն դուրս ելան: Իրենց առաջնորդն եր իրուից այծաբանն է: Եւ Էնդերբաս Նըբեվարն, երկուքն ալ արտաքուս ըլլալովն այլապիլըքը կրարմ, բայց ի միասին ճանակիցք իրենց գնդին ամէն արշաւանացը:

Ուրիկ հրբամարմին եւ բարձրահասակ էր, եւ որպիսի անկորոշ էր՝ նոյնչափ անպարծ: Վարմանն Տոսիկ ընտարճ էր զԳաւառիէն, եւ ըստ ներքէ զբամայն՝ նաեւ զգետուցը: Զգետսին վրայ անհնարին առատութեամբ խիտ գունդով ժապակէներ կարած էր: Իսկ իւր զենքն անուսաղոյնն էր ի մէջ բովանդակ գնդին: Վասնինքն ինչպէս կը տանէր իւր փորձիկ եւ նորարոյս մօրուացը: Գերպարանքն յայտնապէս զբողոքած էր խորամանկութիւն: Քիթին երկայն էր եւ կոտնիկէ, գրքը աշուրներն որ Սպանիացոց քով ցանցաւ, է, անընհատ այս անդր կը շէշընէր, իբր թէ կ'ուզէ բովանդակ հորիզոնին վրայ սրեւէ վտանգ մը կանխաւ լրտես: Իսկ ինքն աշուրներն առաքիլայի մը բեւեռեր, կարծես նոյնը թափանցանց պիտի ծակէր: Սակայն վտանգի ժամանակ ճանաչաւ որ քաղաքի ինչ չէր ցուցնէր: Մասնաւոր թէ միշտ յետին զիտուորն ետեւը կը լծալընէր, թէ եւ չէ կրնար որոշ ըսուիլ թէ երբեմն ինք զինքը գտա ցուցած ըլլայ:

Ընդհակառակն ըլլալովն տարբեր էր իրմ իւր բարեկամն Էնդերբաս Նըբեվարն: Կերպարանքը հեղաղեան՝ լայն, կարճ էր յար, ծործորակը՝ ջրու, իսկ կուսիկը կրնար փոքր սակաւառակ ըն ծածկել: Գիտակն երկայնահեր եւ ծածանող, մօրուքը թանկ էր ան աշուրներն Տրացոյն: Իւր մի միակ զենքն էր կարճ բրն մը, որուն ծայրը սուր անկիւններ կային, այնպէս որ հին պատերազմիկ տապաքի կը նմանէր,

բունը միայն կարճ: Ռուսիոյ Պատերազմազաց առջեւ յանդուգն ծաղկախնէր կրնար գննել, իսկ Էնդերբաս զանոնք ի գլուխ հանել: Էնդերբաս չէր կրնար համբերել որ հրազնուքը ծակատ առ ծակատ պատերազմուի, այն ասուն միշտ կը թնջանանէ եւ կը զըլծննէր: Երբ որ խոսնուող սկսէր, անհասարկի իւր տարրն, ինչն իւր գծինն առաջինն է: Ուս երկուքն՝ որ Գաւառիէնայի բացակայութեան ասուն Տրացոյց կ'առաջնորդէին, փոխանակաւ զիրար կը լրացնէին: Էնդերբաս ինք զինքը կը յանձնէր իւր ընկերին խորամանկութեան, ասիկայ ալ Նըբեվարին յափշտակել քաղաքի թեմարը:

(Ը-րոն-ի-ի-ի:)

ՅՇԵՆՅՇԵՆ

ՆՈՐԱՆՈՒՐԸ

Թղթոց ղեկնիչն եւ անոր պատմաոր:

Վ իննսոյի համալսարանի տնկարան Վիգնըր ուսուցիչը շատ փորձեր ըրաւ որ նոր թղթոց շուտ գեղեցիկուն պատճառն իմանայ, եւ իւր քննութեանց մէջ շատ հետազոտութեան գիտեր ըրաւ: Վիգնըր նախ հաստատեց որ մասնաւորապէս փայտի օղորկաթուղթն (Holzschliffpapier) շուտ կը գեղեցիկ: Գեղեցիկ արագութիւնը կ'ախտում ունի նաեւ թղթագործութեան մէջ գործածուած փայտի տեսակէն: Թղթին գեղեցիկ կ'ըլլայ միշտ զբխտանցմամբ՝ արեւու լուսոյ ձեռք, ինչպէս փորձերը կը ցուցնեն: Ազբոյտացումը կ'ախտում ունի լուսոյ արտադրութեան եւ մասնաւոր լուսոյ գունդէն: Թուղթն ամէնէն շուտ կը գեղեցիկ է՛ր յազակի արեւու ազդեցութեան տակ ըլլայ: Կան թղթեր որ քանի մը շաբաթ արեւու ազդեցութեան տակ մասաւոր ըլլալովն մնի թէ գեղեցիկ ըլլալուն: Արեւու ջրու եւալ ճառագայտից տակ՝ գեղեցիկ կամաց կ'ըլլայ: Կազի լուսով այնպէս կամաց կը գեղեցիկ, որ հազիւ երկայն ասուն ետքը տեսանելի կ'ըլլայ: Կազի լուսոյ շուրջամասնայ ազդեցութեան տեսեւ հազիւ գոյնը թիչ մը կը փոխուի, ուր որ ետեւս լուսով երկու ժամն կ'ըլլար արդէ, որուն պատճառն է՝ կազի լուսոյ ճառագայտից թիփակաւ զօրութեան նուազութիւնը: Ինչպէս փորձերը կը ցուցնեն՝ գիտաւորարար շատ բեկանելի կայտար մինչեւ անդամանուշակ լուսոյ ճառագայտից թուղթը կը գեղեցիկնէ, օւստի՝ այն ճառագայտից՝ որ արդէն ուրիշ թիփակաւ վերածուի թիւնին ալ կ'ընեն, զոր օրինակ լուսակարի արծաթալը կը լուծեն: Ելեկողակաւ լայն ասելի զօրաւոր ազդեցութիւն ունի փայտէ շինուած թղթի մոյ գեղեցիկն, քան կազ լայր: Փանք զի շատ շուտ կը գեղեցիկնէ իւր արտադրութեան եւ լուծիչ ճառագայտից շատութեամբ: Սակի ըլ Տեսեւի որ զգրեան ուղղակի արեւու լուսոյ առջեւ գննու չէ, եւ զբառանց լուսաւորութեան համար կազի լայր քան գեղեցիկարեւան լայր նախամասնար ընկու է:

Ժովոնիկիկ ասպիկ:

Մերեր Երբալը ի Բարիւղ տեւութեան արտաւազիք ընդունեցան նոր գիտա մի փաճա. հանե-